

ՅԵՐԿՀԱՐԻԻՐԵԱԿ ՅՈՒԵԼԵԱՆ

ԾՆՆԴՈՑ

ԵՐԱՆԱՇՆՈՐՀ

Մ Ի Ի Թ Ա Ր Ա Յ Ա Բ Բ Ա Հ Օ Ր

Տ Ա Ղ

Հրաւէր ձեզ, Հայկածինք, պահպան զուարթունք հայրենեաց
 Յորդորաձայն կարգան հրաւէր այսօր ի տօն աւետեաց .
 Հրաւէր, սիրտ իմ, և քեզ նօթճէ սերկեանս յիշատակ,
 Մ'ն, զարթիր ի յերգ եւ զայս մի նրագ :

Յաւիւն ի խանգ հռչակեւեան թըռիւր ի դէմն արփենի,
 Ճախրասըլաց դ'երեքալեան ծուփս անդընդոց ամեհի,
 Ընդ տարերաց անցանելով սահմանաժայրս եւ զինուց,
 Եւ ընդ դարուց զոյգ շըրջան վազընջուց :

Ա'նց եւ հասիր պաշտել համբոյր մտ ի սահման հայրենի,
 Ոտնատեղիք վեհից արանց, նա' ասպարէզ հանդիսի,
 Ուր ծագեցան և փայլեցին կըրկին փառօք գերունակ,
 Եղեալ լոյժ մարմնովքն անվերջ յաղթանակ . . .

Ո՛վ երկիրդ իմ սիրային, ո՛վ հայրենիք քաղցր յաւէտ
 Աստուածարեալ վեհ ծընընդովքդ երկնից՝ յերկիր ծաղկաւէտ .
 Քեզ համբոյր տամ ՚ի սըրտէս, համբոյր հողոյդ պաշտելի,
 Մարդ աստուածատիպ յորմէ միշտ զանգի :

Ի զմայլումն հողիահրաշ կարծեմ ի քեզ քաղցր և մեծ
 Զոր տեսանեմն համայնասփիւ, եւ ոչ մի ողբ դառնահեծ .
 Զուրախութիւն ըզքեւ պատեալ, ոչ աւերակք անկենդան,
 Այլ ճոխ ակաղձուն բարեօք շահաստան :

Բարէ ի խուն սըրտիս տախտակ ըզմեծ պատկերդ յերիւրեմ,
Հեռ՝ ի բացուստ առ քեզ ձըդեալ եւ եւրս մտ թեւածեմ...
Այլ յիսկութիւն այլ ընդ այլոյ կերպաւորիս փնձ, եղնակ յ
Սիրտ իմ գեւանի ընդ գեղդ յեղյեղուկ :

Կենդանատիպդ , ո՛հ , երեւոյթ ըզդայազիրկ է պատկեր ,
վայ լըռութիւն ըղբեւ հանուր եւ գերեզման մահաբեր-
եւ նըշխարեալ յորրան մի լոկ պահին աւանդը սուրբ նախնեաց ,
Զորով ամբոխին բիւր վոհմակք չարեաց :

Խաւար մըտաց , դըրժանք , հըրդեհք , մոլորակամ յաշաղանք ,
վըտանգք աչաց , մահու սաղնապ , արկածք բաղդին եւ այպանք ,
Երանարեռինք զինչ սալացեալ վէմ կափարիչ ահ ընդ ահ
Կան եւ ըսպառնան ի ծընունդս ըզմահ :

Օ՛ն անդր ի բաց ժըխոր չըմար , ժայթքեալ վիժածք անդընդոց ,
Ի բաց ճիւղաք՝ որ ոգորիքդ ի զուր ընդ Տեառն ընտրելոց .
Աղէ տեսից ո՛ է մանուկդ երկնապարգեւ օրհնութեան ,
Սոսկ աւանդապահ գանձուց հայութեան :

Յոր միահոյլ բովանդակին փառքն եւ պարծանք հայրենի ,
Նա է ՄԱՆՈՒԿԻՆ-ՄԼԻԹԻԹԱՐ , նորոգատուր մեզ ձօնի .
Ի կաթն երկնից ամենահամ արբեալ հոգւոց պարարիչ ,
Փըրկութիւնաբեր լուսոյն վերբերիչ :

Ողջոյն քեզ լոյսդ , յաւիտենից երկնեալ որդւոցս Հայկազանց ,
Ի կարիւրայ նըշուազարդ ծաղեալ շողիք դերազանց .
Զի իսկ եւ իսկ , գիտեմ , ահա աճէ արփոյդ պարունակ ,
Ո՛հ , զիւրդ լիցին ցումունքդ հեռարձակ :

Զինչ են մըթարքն այն եւ ըստուերք՝ բայց գորշիք ցընդելի ,
Բալ միգատարըր թանձրացեալ հանդէպ շողիցդ արփենի ,
Շիջնլափառ վայր մի առնել զոսկեճաճանչդ արշալոյս ,
Բայց ի յաղթանակ պայքարմանցն անյոյս :

Յամպն աստղալից փողիողենէջ յարեգակնէն պատարուն ,
Հալածական վարէ , գիտեմ , անդ ի վերուստ ոք զուարթուն
Զինեալ խաչիւ , դրոյմ հաւատոց , պերճապըսակ զաջն անյաղթ ,
Եւ ընձեռելով կըրկին կենաց բաղդ ,

Դըժոխազնեայ ըզժանտից ջոկս յահուր ի ստորս ի ներքոյ ,
Որք այլազան յալիս՝ ի խութ փոխեալք ըզդէմնն արտաքոյ ,
Ըղնախկին ոխս յար մըրընչեն ընկըզանել զայդ որբան ,
Կուր միշտ ալէկոծ եւ միշտ յաղթական :

Հանդոյն երբեմն որ ի նիւլոս ծրփեալ պըրտուեայն տապանակ,
Ում քոյրաթիւ էր ի բացէ սէրն Աստուծոյ պահպանակ,
Նաժըշտեցոյց իւր ըզղըշխոյն ըզկենակից վիրագին,
Զոր ապա իւրովքն ալիքն ընկուզին:

Հայիմ՝ ՚ի քեզ յաւէտապահն Հայիմ, որրանըզ չընչին,
Ուր ոչ ոսկի փաղփուն գըրոշմք քանդակագործ պարուրին,
Այլ երկնագեղ վայելչութիւնք, այլ էին իսկ տուրք եւ ձիւրք
Խանձարրապատին անդ անբաւածիրք:

Մօտ ի սընարտ ընդ կըրօնից հրակէ Հանճար թեւաւոր
Եւ հայրենեաց Սէր ինքնաբուն, տալ միշտ շընչել շունչ հըղօ՝
Հերձուլ զալիս, որոց ըզհեա՝ համբուն նըմին սկընկալ
Իբր ըզկողմբեայն կայ աշխարհ մի այլ:

Ողջոյն քեզ շունչը հողեղինիկ, մեծ զօրութիւն ի մարմնի,
Որ ըզյոգունց կըրեա յանձին ըզբոյս կենաց դալարի .
Ողջոյն քեզ տունկդ, իբր հաստ անկեալ յակօս պարարտ խընկածու,
Ի փափկիկ բողբոջ յաղթող բիւր մահու:

Ողջոյն քեզ տունկ, արմատդ յԱստուած, իւ յարազուարթ ծաղկաւէտ
Ի գեղ պայծառ եւ ի կորով բարգաւաճիս եա ընդ ետ .
Ի տապ տօթոյն հարաւահողմ գոլ հովանի հայրենեաց,
Եւ միշտ հոսել ցօղ, շաղ երկնատեղաց:

Զխորդ աղէ փըթթինազարդ սաղարդագեղ հօծ ի հօծ
Ոստս արձակեա մեծատարած, նեցուկ ըզբեւ շաքիւրոց .
Ողջոյն մանուկդ աստուածատունկ, յոր հուր եւ սէր նախանձուդ
Են անումնածիզ ըստեղունք ծառոյդ:

Ո՛վ մեծ մանուկդ յաւէտազօր, մանուկ աղկաղկ դեռածին,
Ոգեխառնեալ ի քեզ դիտեմ՝ զամբըծութիւն անմեկին .
Եւ պարաւոր դասք լաւութեանց ի խանձարրոց ցըտապան
Վիքեղ պաշտօնատարք յաւէժ հըլուական:

Ի քոյդ անել, անեն եւ բաստք ծընելականըս պրոհի,
Օժիտ բարեաց պաշտատական յերկնից յերկիր զեղանի .
Թեկեղեցի մեր հարսնարան տեղան ընդ քոյդ կենաց ձօն,
Ոչ տեղ մարդարիտ, այլ շընորհք ըմբոն:

Եւ վերըստին կենդանանան արդիւնքն՝ անուանք սուրբ հարանց,
Զըւարճացեալ զերդ դալարի ոսկերքն ի խորըս շիրմաց .
Համբաւքն յաստեղս յանմահութիւն վերաբերեալ, յանշուշտ կէտ
Աձեւ անգը ըզսիրտս իբր յարածիզ նեա:

Քեւ նորակերտ կանգնի սեղան , սեղան բաղդին հայրենի .
Ի սուրբ բազինն այն գարիբայ՝ դու նախ ըսպանդ նըւիրի .
Առ սէր Ազգին ընդ սիրոյ Տեառն անձնանըւէր զոհ կրբիկն ,
Ոյր ծուխ ի սըրտէ կըցի միշտ յերկին :

Յայն ի բուսին խայտան ըստ քէն ինքնայորդոր դասակը ժիրք ,
Ջերդ հառ փիւնիկ ծախնալք յիսին հուր , դեռ քաջառոյց կենսակիրք .
Եւ յայդ սեղան ի սուրբըդ հրատ ցայտեն ի թռիչքս շողալ ,
Ջերդ կայծակնաթափ ի բովըս հրահալ ,

Ճաճանչք վարժից եւ տոհմական ծէսք , սովորոյթք եւ պերճանք
Ոլորք սիրոյ , ցոլմունք մըտաց եւ Գողթան քաղցր արձագանդք .
Արուեստք շքեղ եւ զըպրութիւնք եւ ճարտարանք գեղեցկին ,
Ի հալոց սըրտի զրտեալք քո նախկին :

Չուլեալ ի նոյն քուրայս բովուց հայկեան բարբառ վեհ եւ ճոխ ,
Եղեմաշունչ բայից վանգիւք կենսագործի անփոփոխ .
Եւ զաղբըղբուկսրն նոր թափեալ կայտուէ ի հին իւր նազանս ,
Եւ զարթուցանէ զանմահից պարծանս :

Անդ յանձկալին ի մեր բարբառ ձայն տան առ նոյն սեղանով
Բարսեղք , Եփրեմք , Ոսկերբերանք ընդ նորն հրաւէր բերկրելով ,
Ի՛ ի նոցուն սէր խանդակարօտ մերս յընաքիրտն հայրապետք ,
Ճըշմարիտ բարւոյն քահանայապետք :

Փայլակն հատեալ սիրաբորբոք ի հոգեհուր սեղանոյն ,
Ոսկեճաճանչ փայլն հանճարք նորոգածինք ընդ հընոյն .
Անդ աջ ի յաջ Սահակ , Մեսրոպ խառնեալ դասուքն ընտրելովք
Ընդ արդեացս հըրճուին աւագ որբերովք :

Անդուստ ծաւալ առեալ բոցոյն եւ ոսկելոյծ ծորանաց
ԸզՀայաստան համայն , իցիւ , առնէ ինն ձօն փառաց .
Հրաշագործեալ կենդանաձոյլ նոր Հայութիւն գայ ի լոյս ,
Յիւրն ի գերարփի նըստի հաջայոյս :

Ո՛վ մեծ Մանուկ-ըսքանչելի , պատանեկիկ դեռ հագիւ
Դու սեղանոյն այն հիմնարկու , ծագեալ ի մութն ըզմիշտ տիւ ,
Ի՛ ի միջակէտդ յար անկիզող կաս եւ վառիս եւս արծարծ ,
Ջիսկն անմահութիւն կալեալ քեզ ի վարձ :

Նորափետուր իրբեւ զարծուի պատառելով զամպոց հոյլս ,
Եւ ըզշանթիս դոդ ոտընհար վերամբառնաս յաստեղց բոյլս ,
Կրորովալիբ ի մտացաթեւս անխէթ առ քոյդ նըպատակ ,
Եւ սուրակն յածիս ծագաց մինչ ի ծագ :

Նա գեր ի վեր քան ըզբնութիւնս այլափոխեալ ի զուարթուն
Հրակայաթռիչ թիթեռն յաղցից՝ ճախրեալ յանվերջ մանկութիւն,
Իբրեւ հրեշտակ Հայաստանեայց թեւովք աչօք լուսալի,
Ընդ վերաստեղծումն հրակես հայրենի՝

Ո՛հ, քանի քեւ երկք մեծազբանչք ապրին յանգէտ ճիրանանց,
Բանք երկնակրօնք, կեանք հոյանուն եւ զըպրութեանս համայն դանձ.
Գեւ աւերակք մեղ պարգեւեն ըզվէպս աչաց հետազօտ
Իւ ընդ անցելոյն կապիմք յանոյշ զօդ :

Եւ կեղեւանք մըռայլ մըտացըս թօթափին անդադար,
Աւուր աւուր ճըշմարտութիւն յաչըս նազի գեղապար .
Անդ արեւեկք եւ արեւմուտք դաշնաւորին ի յոգի
Եւ սերտ միութիւն յերկուցըն ձուլի :

Ի յԱլիսեայ ցըխորս Հանդրին, անդուտ ցալիս Թըրակեան
Ի Գանուբայ մինչ ի Գանդիս, ի Սէն ւ՛ ի ծոց Տաւրիսեան
Թեւապարէ սոյն այս ոգի, եւ նոր խայրիք ցանգ աճեն՝
Ի սուրբ սեղանոյդ դարաստ հոգեղէն :

Աստուածատրեանք, Տատեանք եւ Տիզք, պերճ շառաւիղք բարեկէք,
Գեւ բոյր անոյշ սըփռեն ի սիրտս յերկնից յերկիր թափանցիկ .
Դերբկաց փոխան, կանգնին եւ եւս իմաստութեան գաստակերտք,
Ընդդէմ խաւարի չըքնաղ ամուր բերդք :

Եւ Ռախայէք եւ Սաւուռէք, սըրբեալ ի ձօն զիւրեանց կալ,
Եւ ի հայկազըն մանկըտւոյն ի գութ լինին հիւրընկալ .
Եւ զբաւական նոցուն բողղի եւ բարութեանց աւետչեայ՝
Օթտեն զեռանդուն տուրան յառհաւատչեայ :

Այսպէս լուսովդ արփիահրատ գունագեղի նոր գարուն,
Բանին զըրունք յարազըւարճ երանութեան մեր դարուն .
Եւ ազգք համայն ծափս հարկանեն ընդ քո անուն պանծալի .
Եւ որդիք յեռանդն հայրասէր սըրտի

Օրհնեալ մանուկ գու, հայր հարանց, օրհնեալ բիւրուք, գոչն յար,
Օրհնեալ ի քեզ Աստուած անմահ պարգեւատուն բարերար .
Օրհնեալ եւ տիւն յոր զչաչ ի լոյս բացեր առ մեծդ յաղթանակ,
Հընչեսցի միշտ յերգ օրհնիցդ յիշատակ :

Հ. Դափթ վ. Նազարիք